

ԼԵԽՈՆ ՎԱՐԴԱՆ, «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՄՆՀԻՆԳԸ ԵՒ ՀԱՅԵՐՈՒ ԼՔԵԱԼ ԳՈՅՔԵՐԸ», Պէյրութ 1970, 344 էջ:

Համաշխարհային Ա. Պատերազմի ընթացքին թուրքերու կողմէ հայոց դէմ կազմակերպուած առաջին ցեղասպանութիւնը, երկար ժամանակ յուշադրութիւններու եւ վերապրումներու նիւթհայթայթելէ ետք, մանաւանդ վերջին տասնամեակին, դարձաւ քննական լուրջ սերտողութիւններու առարկայ: Հայրենիքի եւ սփիւռքի մէջ հրատարակուեցան բազմաթիւ մեծ ու փոքր ուսումնասիրութիւններ, որոնք փորձեցին լոյսին բերել հայոց դէմ գործադրուած ցեղասպանութեան մութ ծալքերը՝ հայ-թրքական եւ միջազգային յարաքերութիւններու լոյսին տակ: Այս գծով ուշագրաւմենագրութիւններ հրատարակեցին Զ. Կիրակոսեան, Ե. Սարգսսեան, Ա. Եսայեան, Հ. Ղազարեան, Մ. Արզումանեան եւ ուրիշներ:

Վերոյիշեալ անուններու կողքին, այօր անվարան կ'աւելցը-նենք նաեւ Հայկաղեան Գոյէճի Հայագիտական Ամբիոնի դասախոսներէն՝ Լեւոն Վարդանի անունը, որուն՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՄՆՀԻՆԳԸ ԵՒ ՀԱՅԵՐՈՒ ԼՔԵԱԼ ԳՈՅՔԵՐԸ մենագրութիւնը շահեկան ներդրում մըն է 1915-1922 թթ. հայ ժողովուրդի պատմութեան քննական պատմագրութեան մէջ:

Հատորին ներքին բաժանումը՝ Համաշխարհային Ա. Պատերազմը եւ Երիտասարդ-Թուրքերու Օսմանեան կայսրութիւնը, Թուրքանիան եւ Հայկական Տասնինգը, «Լֆեալ Գոյքեր»ը ըստ Թրքական Վաւերագիրներու, «Լֆեալ Գոյքեր»ը ըստ Միջազգային Դաշնագիրներու, «Լֆեալ Գոյքեր»ը եւ Հանրապետական Թուրքիան, «Լֆեալ Գոյքեր»ը եւ Հայկական Պահանջմերը, ինքնին կը բացայայտէ ներկայացուած մենագրութեան ներքին կառոյցը եւ հարցերը պարզաբանելու իր որդեգրած ուղեգիծը:

Առաջին գլուխովլ հեղինակը կը ներկայացնէ թուրքին իրաւնկարագիրը, անոր կողոպտելու եւ բռնանալու ախորժակը, որ ամբողջութեամբ պիտի դրսեւորուէր հայկական կոտորածներու շրջանին: Կը բացատրուի նաեւ կրօնական հարցերու օգտագործումը՝ հայոց դէմ թուրքերու ատելութիւնը սրելու, թէեւ, ինչպէս կը ճշդէ հեղինակը, «թուրքեր ոչ մէկ կրօնական պատերազմ մղած են» պատմութեան մէջ:

Հայկական Տասնհինգը ճշգրտօրէն բացատրելու համար, այսօր աւելի քան երբեք պատմագիրներու ուշագրութիւնը կեդրոնացած է քուրանակամութեան հարցի վրայ: Լեւոն Վարդան չէր կը նար անտեսել զայն: Իր ուսումնասիրութեան ամբողջ երկրորդ գլուխը յատկացուցած է այդ հարցի քննարկման, սկսած թուրանակա-

նութեան քարոզութենէն մինչեւ թուրանականութեան իրագործումի ձղտումով՝ թուրք եւ գերման շահերու համընկնումին, որուն զոհ կ'երթար հայ ժողովուրդը։ Հեղինակը կը բացայայտէ թէ հայ ժողովուրդի բնաջնջումով եթէ թուրքիան կը միտէր թուրանականութեան իր երազը իրականացնելու, Գերմանիան՝ կը վազէր տնտեսական իր շահերուն ետեւէն։

Յաջորդ չորս գլուխներուն մէջ, Լեւոն Վարդան խղճամիտու գրեթէ սպառիչ կերպով կը գրադի հայերու լքեալ գոյքերու հարցով։ Ըստնք այստեղ, «որ մենք պիտի նախընտրէինք քանազրաւալ գոյքնը բացատրութիւնը, փոխան՝ լիւալի։ Լեւոն Վարդան կը փորձէ պարզաբանել հարցը, հայոց ինչքերուն համար թուրքերու տուած կեղծ երաշխիքներէն սկսած, մինչեւ անոնց բացայայտ կողոպտումն ու իւրացումը։ Պատմական փաստերու եւ վաւերագիրներու լոյսին տակ հեղինակը կը ներկայացնէ հայոց լքեալ գոյքերու ապրած ճակատագիրը՝ 1915 թ. էն մինչեւ Հանրապետական թուրքիան, երկարօրէն անդրադառնալով միջազգային դաշնագիրներու մէջ անոր բաժին ինկած բախտին։

Իր վերջին գլուխիին մէջ հեղինակը փորձելէ ետք հայոց լքեալ գոյքերուն դրամական արժէքը զնահատել, իրաւացի կերպով կ'եղբակացնէ. «Բայց ամբողջ հայրենիք մըն էր ետին ձգուածը, իսկ հայրենիքը նիւթով չի զնահատուիր արդէն։»

Բժախնդիր ծանօթագրութիւններով եւ ընդարձակ մատենադիտութեամբ հարստացած այս մենազրութիւնը կը մնայ լուրջ ու ողջունելի աշխատանք մը։

Ե. Հ. Ք.

DAVID MARSHALL LANG, «ARMENIA : CRADLE OF CIVILIZATION», George Allen and Unwin Ltd, London 1970, 320 p., 115 illustrations, 8 colour plates, 6 maps.

«ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՕՐՈՎԱՆԸ»։ Պերճախօս խորագիր մը, զոր օգտագործած է վրացագէտ Փրոֆ. Տէյլիտ Մարշալ Լէնկ, Լոնտոնի Համալսարանին կովկասագիտութեան դասախոսը, Հայաստանի եւ հայ ժողովուրդի պատմութեան ու քաղաքակրթութեան նուիրած իր մենագրութեան համար։

Գիրքը հրատարակուած է Գալուստ Կիւլպենկեան Հիմնարկութեան նիւթական «առատածեռն» օժանդակութեամբ, ու ձօնուած է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա. ի։

Տասնը երկու գրեթէ հաւասար գլուխներու բաժնուած այս հատորը, հիմնական մտահոգութիւն ունի միջազգային ընթերցող